

ԽՍՀԱՆՊՈՒ, 4 ՕԳՈՍՏՈՍ

ՍԷՐՎԻՍ ՆԻԶԱՄՆԱԾԷՍԻ

Մէրժ Խանըն սօն կիւնէրտէ, վազ ի թտի
կի նիզաճնամէնին խիւլասասը շու ւթի
տէքի ստւրէթտէ: օլտուշու: Սթանտար
ղաղէթասընտա կէօրիւմիւշ տիր:

• Պրիմերի պէնտ, Սելվիա պէյ
Լիվերի էվլատիէթ շարժը, վէ պի
մէ պուսան գամբարսը իլէ, մէ չըուծա
պիր հիւքիւմէթ իլան իսիւր իւշիւնհի
պէնտ, Բըննիս չախարըն հիւրմէթ ու
քայլթէ չայէպթէ վէ պիլա մէսուէիյէ
ատու իտէր: (Մնունճու պէնտ, էվլա
տիյէթ շարժընը Սպրէսիւի ֆամիլ
նաքընտան պուլունան պէօիլը էվլա
տան, վէ էէլը պիր Բըննիս հիւշ էվլա
տը պուլունմադ իսէ, օլ ֆամիլնատան
պուլուննոն պէօիլը Բըննէ վէրիւր,

Հիւքումէթին պաշտօնաւ օլանբրէն-
սին պիրինին երբէք էմլատը օլմայարագ
վէֆաւ իթտիկինտէ, բրէնսիք հու-
գուգու շիմտի Մաճառաթանտա պու-
լունան պիրիննի Միօշ բրէնսին զըզ-
լարընտան պիրինին պէօյուք երբէք էմ-
լատընա ինթիգալ խտը, Պիօլէ պիր-
հալին վուգուհնտէ, Սէրվլաաճալաթի
պունլարտան հանկըսընը մինասիպ կէօ-
րիւր իսէ, անը ինթիխապ խտը, Լիկը
պունլարտան հիշ պիրինին երբէք էմլա-
տը պուլունմաղ իսէ, օլվազըթ, Սէրվլա
աճալաթինտէն պիրի բրէնսի օլանօրուտը.
լաթին հիշ պիր ճիհէթլէ, միլլէթճէ լա-
նէթ թաշիթընտա օլան Գարա ճօրճէ-
վիշ վէ եախօտ պունուռն զիւրբիլէթին-
տէն պիրինին ինթիխապ իտէմէյէճէք
սիր,

Օսպիրիւնի պէտո աճքամընճա, Բրէնա, Դարգի Բուժ քրխէտի լէպաաւը օլաճազ տըր, Ան ալթընը պէնտ աճքամընճա, Բրէնա օլաճազ զաթըն հէնուզ չօճուզ պուրունտուզու ճիհէթի իլէ, գօնուլան Նայիպլըրինտէն պլըրի լէֆաթ իթթիկինտէ, չուրայի տէվլէթին րէ յիլէ տիկը իքիսի մէմուրիլէթի, լէֆաթընտան պիը այա գատաթ տիկըր պրիւնէ իհալէ իտէճէքլըր տիը, էկէր պու լէհ Նայիպլըրտէն պրիսի խասթաւըդ տէվլէթի իլէ մէմուրիլէթինտէ պուրունտամուզ իսէ, տիկըր իքիսի պուճունէ լէֆաթէզիը օլմաթան տէկին, քէնտի մէմուրիլէթըրինէ տէվլամ իտէճէքլըր Նէէտիւնի պէնտի աճքամընճա բրէնա սիննի իլթիլգաօընճա, բրէնա հիււքիւմէթինէ պէշ սէնէտէն զ իտատէ միւտտէթ կէշմէյէճէք օլուր իսէ, Նայիպլըր տալընդ իւշ ելլ իշին ինթիլապ օլունաճազլար, վէ էկէր պէշ սէնէտէն էքլէք օլուր իսէ, Նայիպլըր րընսին հիււքիւմէթինէ կէշմէի թարիխինէ գատաթ մէմուրիլէթտէ պուրունմազ Նարթը իլէ ինթիլապ օլունաճազլար, Եանի էկէր րընսին սիննի է սէնէ 3 այ իտատտէթ ճէնտի հիււքիւմէթինէ կէշմէսին մէն օլուր իսէ, իւշ ելլ իշին ինթիլապ օլունան Նայիպլըրին Երիւնէ տիկըրէր ինթիլապ օլունմալաճազլար տըր :

ծաւ, Աքիւբբէնա մէճլիսի աճալիտէն
մինք/թէխիպ մէպուպար, վէ բրէն թա-
րաքընտուն մինք/թէխիպ ազաւտէն մի-
րէթթիկ պաճապ տըր . պիր դասիրմէ
պիր տէ ֆէվդէլատէ Աքիւբբէնա մէճ-
լիսի օւճապ տըր . Գըրգ ալթընը
պէնտ աճքեամընճա, Տէր սիննի պիւր-
դէ իրմիւ վէ վիրի վէրէն Արպիւտալը-
նըն ինթիխապ դուրսը վըմըյէ հու-
ղուղու վար տըր . Գըրգ եւտիննի պէնտ
աճքեամընճա, ալնէվի 25 շէլին վէրի
վէրէն վէ օթուք եաշնըր թէճալիւ ի-
տէն Ապըրբեալը, ինթիխապ օւապիր,
Բըրգ օւքիգ իննի պէնտ աճքեամընճա,
տէվլէթ մէմուրըրնտուն հիւ պիրիսի մէ-
պուս (Երեսպոխան) ինթիխապ օւմադ-
լըր . լաքին Աքիւբբէնա մէճլիսիտէ
բրէն թարաքընտուն ինթիխապ օլու-
նորճապ ազալար, Տէր յէվ շէհրլիտէն
ինթիխապ օլունապլիր, Էւլէ իւշիւն-
ճի պէնտ աճքեամընճա, ֆէվզէլատէ
Աքիւբբէն, քէնտի ընիս վէ ընիս ա-
նիս ինթիխապ իտէճէք տիր . լա-
քիս դասիրի Աքիւբբէնա, ալթըր ազա-
ինթիխապ իտէճէք, վէ բրէն պուն-
աարտան պիրիսի ընիս վէ պիրիսի տախի
տէխի աւնի յապա

տոմի Աբել-բչինա տէնիլէն հիլէթ, նիւ-
ղամ վագ իտէն մէճիւս օլմանագ վէ հիւ-
մէն, թէճէմիւնէ տավթիլ իտիլէճէ տիր.
աբին ֆիվգէլատէ Աբել-բչինա, ֆէլգ-
լատէ մտնէլէր իշին ճէմ օլունանագ,
չլէր 120 վէ իբինճիսի 500 ազատան
իւրէթիլ տիր, էլլի տէօրթ պէնտի
աճբեամընճա, վիւբէլա բրէնս թաւ-
տիւֆրտան նաապ օլունուպ, սայլարըր օն
պիրտէն աչաղա վէ օն պէտէն եօգար
լմայանագ տըր, էլլի ալթընըր պէնտ
աճբեամընճա, Աբել-բչինա մէճիսի գա-
ւար վերմէսիլգին հիւ պիր վերկի վալ
լունամայանագ, էլլի եէտինճի պէնտ
աճբեամընճա հիւ պիր նըղամ մէգբիւր
մէճիտտէն գապուլ օլմայընտ, նէչըր
լունամայանագ տըր, Ալթմըլ տօգու-
ունճու պէնտ աճբեամընճա, վիւ-
բէլա մետու տըր. պունյար գամարա-
տա միւճատուլէ իտէպիլճէքլէր, ֆագաթ
գուրա վէրէմէլէր, Բրէնս եա միւ-
րէլաեր վէ եախտա տիւլըր քէնտինին
ֆիլիթլէր ի զաթլարընըր կօնտէրիպ, գա-
ւարտեա իցթիղալըր մէսէլէր իւլըրինէ
ճլմիլէթտէն օլան իլգաճ/թարըր վեր-
իլէճէ տիր, Պունյարըն այնը վիւ-
բէլալարընըն հուղուգու կիպի հուգուգ-
տըր օլմանագ, ֆագաթ գուրա վերմէ-
ճէքլէր, Եւլը իբինճի պէնտ աճբեա-
մընճա, վիւբէլայըր Աբել-բչինա մէճիսի
նաւաքէմէ չէգէպիլիր, ֆագաթ պու-
ն մաթլուպիթմէք իշին 20 ազատան
մալի իսթիտա վերիմիլ օլմայըր, Եւլը
թօրտինճի պէնտ աճբեամընճա, վիւ-
բէլա մախտուէն նաապ օլունուլ տիվան
ուղըր-լունտա մուհաքէմէ իտիլէճէք
ր. միւթթէհիմ տուչնէ վիւբէլանըն
գապըր, Աբել-բչինանըն ըէյի օլմագըր-
ն սատէճէ բրէնս թարաֆրտանա աֆլ
ունամագ, Եւլը օն եէտի պէնտ իսէ,
նաւաքէմէ տիվանյարընըն թէչքիլ զրմ

Նընտա , տիկէր պէնտէր , վ զհէպ վ
մաթպուռաթ սէրպէսիյ յէթինէ տալիը
տիըլը , :

[illegible]

Պու. Կրկնէրաէ Ինկի/Թէրատա 50
Եաշընտա պիր անա վէ 18 Եաշընտա
պիր զըզ պիր լօճուղու աճ սաղլամադ-
լըզ Թէօհմէթի իլէ մու.հաքէմէյէ Է-
քիմիլէր տիր :

Որի բօլիս մեմուրու պուռնարըն սա-
քին օլուուլու էլէ կիթտիկիստէ , թրա-
ւեզանըն ալ թընտա օլուրմուշ վէ սա-
տէն : պիր բաաւլա իւլէ Լօրթիւլի չըպ-
լադ պիր շօնուգ պուրուր : Չօնուղուն
էլհրէսի աթմըշ օլուպ , քէնտիսի տա-
կիր շայէթ պիրլի վէ հլր հէհէլէշ գաչ-
րըմամը պիր հալտէ իսկի , պարը վէ
վիհուտիսին պիր մըգտաարը քէհլէ ի-
լիստէ պօղւամուշ . վէ վիհուտի • տէ-
նէն գայիֆլէսիլ իտի քի հեման տճ-
ըգտաա եարը եօլու հիլէթիսնէ կիրթիլ
տի :

Մուհաբեմէն օլունան զըզըն վալի-
ոնիսնէն սիւսլ օլունտուգտու , տէտի
օծուկ 21 ալլըզ օլուպ , Ուխիլորն
ամս պիր գատըրնէն էվլատը տըր . պու
գատըն հաֆմատա պէշ շիլին վիրմէք
արթը իյէ մէգքիր , օծուղու պագալլըմ
ոյտի պիզէ պըքագտը կիթոնի . ֆադաթ
պիր դաշ ալ տըր քի , բարա կէօնուր-
պիլի հօգ տըր : Պէն տալիս պոշտա օլ-
տուղուման պու օծուղու պըւնտան
յի պէսվմէյէ գուտթէթմի հօգ տըր .

Մէնուր պիւր հէքիմ չաղըրթուր . վե
ծուղուն բէք Ֆէնա հալտէ օլտուղու
ննալըլուր , շոնուղու թարթաղլա-
նտա 3 1/2 օղդա կէտի , քի ատէթա
քի ալլըք տիւր շոնուզ աղըրլըղը տըրր .

Անասը իւր գրգռ հասպս իտիտիք-
ին սօնրա, մէմուր, պուշլարըն օտա-
նըն կեզզաւն կէչէրոտի, օրատա եւ-
մէջէյըք սօմոււն, պիր աղ էլմէք գը-
նըթըլարը, պիր աղ շէքբը, պիր պար-
ազ իչինտէ պիր ազտա պիրա պու-
ւնտու. Ֆազաթ չօծուղուն մուհա-
ապա օղունապիմլմիս իչին Տիւ պիր էս-
ապլ բարըլար պուլունամար, օտա եօ-
ւնտա տէջէլէ իտի իսէ տէ ղայէթ
իրլի վէ գարըրըզ պիր հայտէ իտի:

Ֆուլֆորտ նամ պիր գաորոն չաղըը-
րընտա, պէն տոտի պու օտաեը քի-
րամագ իչին մէգըըը օտաեը կէտո-
մոն, մասանըն ալ թընտան քէլը կի-
ր պիր չէ ֆըրլատըըը կէօրտիւմ,
աղալթ սօքրատան պաղտըմ քի, հէ-
ն հասանըըըը գայպ իթմիչ պիր չօ-
նը իտի, կիթտիմ մալ սահպպին խա-
լը վերտիմ, օտա քէ ֆիյէթի՝ բօլխէ
իտրոնի :

Մհայրուս օրան գարըյա սորուլուդ-
ա, հէր կիւն թայինին վերի խոխի,
ազաթ պէշ ալ վէ պիր հաֆթա տըր
պիր բարա պէտէլ արամըշլամէր,
Հաքիմ, էկէր պու յօճուզու պա-
մուդ վէ պէտէլին արմամըշ իրին-
խայրաթիտանէյէ թէսլիմ իթմիլի
ին տէր

Պոնտոսյան անկաշըտը քի, քրդոս
գապոնհաթ թըմայըպ գապոնհաթ անա-
սընտա իխի, գոնուն իշին գըզ սա-
լը վերիտի վե անասընըն տահա իլ-
րուտե իսթինթիազընա պազըլմազ իզ-
րե ալըգծնուլուտ :

— Բաժանաթ թե՛ ճեմիւ իսկ ճեք մը՝
 Լիստէ հալըր պտուռնմագ իյին աճելէ
 խոռւպ իւք կիտէն Բորթ Ս Բրէնս արք-
 եպիսկոպոսը Մանսինքոր Թէաթար Տը
 Բօսքէ : Բաժանաթ հալառան Վուրու-
 լուպ Վէֆաթ իմմիշ տիր :

— Բռնա բռլիսի դեկտեմբեր մէճ.
լիսի մէնինէ ապիլր ուլու պիւր ըկզօղի-
սիծն խարիթաւորը էլտի իմիշ աիւր .
պունարըն մերամը կէլճէք մէճլխաւ .
օլաճազ միւզաքէրէլէրի մէն իմմէք իլին
մէճլիլ խաթլճէք էպնիլէյէ գունաազ
պրընքըրէր ազալարը տախի էօլտիւրէ-
ճէքալը իսիլ :

— Կէլէն սենէտօն պու սենէյէ տէք
Դ.Ի. Խորգա 214 պինէ Էապրն Էճնէպի
Սէհաճիրի վասըլ օլմուշ ոըր, պունլար.
տան 102 պինէ Սլմաննալը, 47500 Ի
Իլլանուալը, 30 պինէ Ինկիլիզ, 14500 Ի
Շուէտ, 7400 Ի Բարգուտիալը, 3300 Ի
Առնէտ, 2800 Ի Պանսուր, 2300 Ի
— Իլլանուատա պու սենէ 248,000

քելը օլուպ, տեվլեթ պոռնարոն սո-
հիպիոտեն սենեվի 24,800 ինկիլիզ լի-
տասը վերկի ալըր իմի :

Աճէպի Թեւրեւստա պոլսեանն
 Բէլլերին վէ սենվի պոնարըն գոր-
 ուտու ըստմասը վէ ալէ իտուտա գո-
 լարլանմարը քի իւնտէն էօլէն ին-
 անըն սայըն նէ գաւոր տըր և իրան-
 տա հիւքիմէթի քէլլերին երգիւն-
 տէն սենտէն շունճա վերկի ալմագտա
 քէն, պիղ պուրատա պիղիմ քէլբ-
 րին երգիւնտէն վլրկի վլրն էհա-
 վի գայպ իտուպ, վէ պէօլլէնքէ սե-
 լիլ իսայլին աւտամ վէ մէպլը քէլբ-
 րէ գուրպան իմմէքտիկ :

ՊԼ տէտիլիմիզէ իսպալթ օլմագ իւզ-
է ճումա իրթէսի չրգարըլան Լա Թիւր-
իտէ: օգոնան շու աթիտէքի վուգուս-
ը պիտիբիբիգ :

Գլուտուղ քելբին պերի պեր ա-
մար ըսըըպ զէհրլէտիքսէն պեր չօգ-
աղըթ սօնրա դուտուղ նիշանէլերի միւ-
սահտէ օլունուր տէյի օլան էֆքեարը
բաստիգ իտիճի պիր վաղա: Պէշիկթաշ-
ա միւթէպէր ֆամիլէատան պուլունան
էլիգանլընըն պերի պու հաֆէթանըն
պլիտալարընտա քէշֆինի պօզար,
էլիգանլընըն հալի օլտէրէճէ չախուգ
ուրէթլէ աղըըաշըր քի փտէր ու-
ալիտէսի պիր թագըմ հէրիսլը-ճէլ-
լիլէ գօնսօլթօ իթարիրլըր: Հէքիմ-
ըն խասթանը տիգաշընա պաշտաղ-
ան սօնրա, տէլիգանլընըն գուտուղ-
անմը, օրմասը սէպէպինտէն սաղաթա-
միւմքինիգ օլտուղուն պիտիրի-
ր: Վաղըա տա, տէլիգանլը տիւն աէ-
նէվէլէքի կիւն վէֆաթ իթտի, փե-
ղըրմար այընտա գուտուղ քէլբին
երի, մէրգում տէլիգանլընըն ըսը-
ը, վէ հըն նէ գատար տէրհալ թէ-
սը խինէ պագըրմի, խտի իստէն, եւ-

45-2 2

